

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԿԵՆՍԱՐ ԿԱՆՏՈՒ

— 3 * —

Անցեալ մարտ ամսոյն 44 ին առաւ-
տուեան 6.25 մեռաւ կանոտու, իննը-
տունեմէկ տարուան հասակին, Միլա-
նու Մորիգի փողոցին մէջ ունեցած
տանը վայրայարկին վրայ փոքրիկ սե-
նեկի մը մէջ, ուր այնչափ տարիներէ
ի վեր կը բնակէր:

Ժողովրդային՝ բայց լոմբարդական
հին ընտանեաց սերունդ, ծնաւ Աղդա-
գետոյն ափանց վրայի թրիանտա
ւանին թրիվից գիւղպաքաղը, 1804
ին, գեկտեմբերի հինգերորդ օրը.
Տաւը եղբարց մէջ անդրանիկն էր
կանոտու, և Միլանու սրբոյն Աղքե-
սանդրի կոչուած կրթարանն ընդու-
նուեցաւ յուսումն: Ռւուցիչքն մէկէն
նկատեցին վրան կարգէ գուրս միտք
և յաջողութիւն, ուատի և իրեն տը-
րուած վկայագիր թղթոց մէջ՝ « Քաղ-
ցըր յոյս մը գեղեցիկ գպրութեանց
և կրօնից » կը կոչէին զինքը. և երբ
քէ տարի յաւաշ՝ գիւտնաց փոյինե-
րու մէջէն հանելով այս թուղթը՝ հան-
դիսական թափորով իրեն կ'ընծայէին,
իր հանճարոյն վրայ զարմացողաց հա-
ճութեան և գոհութեան հաւասար
էր՝ ծերունի մատենագրին ուրախու-
թիւնը:

Կրթարանին ուսմանց ընթացքն ա-
ւարտերով տասնուեօթին տարեկան ու-
սուցիչ կարգուեցաւ ի Սոնդրից, և ուր
մաց մինչ ի 1827: Հօրը վախճանե-
լին ետքը՝ յարատեութեամբ և սիրով՝
որ կենացը մեծագոյն փառքը կը կազ-
մեն, բազմաթիւ եղբարց ապրուստին
և գաստիարակութեան ինսակին վրան

առաւ, դասախոսութիւն ընելով և ա-
րագ և անխոնջ գրչաւը՝ որ չունի հա-
ւասարը իտալից մէջ, կրցաւ բաւա-
կան գումար մը շահէկ, և անով պահ-
պանել ընտանիքը, ուր մայրն հազիւ
կրնար օրուան ոգեապահէկը հայթհայ-
թել:

1828 Ազգիար հրատարակեց՝ որ
միջնադարեան վիպասանութիւնն մ'էր՝
գրասահի՝ այն ատենուան հաճոյ ոճովը:
Երիտասարդ քերթողը այն գրուա-
ծովը կասկածելի երեցաւ աւստրիա-
կան կառավարութեան, որ լոմբար-
դից կ'իշխէր. և այս կասկածն աւելի
եղաւ երբ կոմոյ քաղաքին և թեմին
պատմութիւնը շարագրեց իտալացի
սրտով ու գրով. ուատի և իր հակա-
սակորդք և նախանձորդք կ'ըսէին
համարձակ թէ « կանոտը՝ վառաց
ճամբուն մէջ քայլ մը յառաջած ա-
տեն՝ անդին երկու քայլ կ'ընէ դէպ
ի կախաղան »: Կոմոյի պատմութիւնն
հեղինակին ընտրելագոյն երկասիրու-
թիւններէն է, և իր համբաւոյն հաս-
տատուն պարձանաց մին:

Գրականական օրագրութեամբ ալ
զրալցաւ, ու զանազան հանդիսից
մէջ ուսումնամիբութիւններ ունի Շա-
տորիանի, Հիւգոյի, Բայյը ընի վը-
րայ. յորոց առաջնոյն գրուածք՝ մաս-
նաւոր կերպով ազդած են, իրեն նը-
ման աշխարհիկ՝ բայց զօրաւոր պաշտ-
պան հանդիսանալով քրիստոնական
կրօնից և բարերար հոչակելով զայն
ազգաց և ժողովրդոց. ուզեց ցուցը-
նել՝ թէ « անոր կազմակերպութիւնը՝

բազմութեան սրտին մէջ տոպաւորելով
հպատակութեան ոդին, պատճառ է
մեծագոյն հնարաւոր բարեբաստու-
թեան. այնպիսի երջանկութեան մը,
կ'ըսէր, «որ ոչ բռնութեան կը հպա-
տակեցընէ՝ այլ համեղի բարոյականի
քաղցր իշխանութեան»:

Օր մը երբ կը դասախոսէր սրբայն
Աղեքսանդրի փարժոցին մէջ, յանկար-
ծակի ոստիկանութեան պաշտօնեայն
երենարով՝ դասարանէն դուրս կանչեց
զինքը. կանտու ելաւ, և զինուրքը
բռնելով սրբայն Մարգարիտայի բան-
ար տարին, ուր ոչ գիրք, ոչ գրիչ և
ոչ ալ կաղամար տրուեցաւ. սակայն ինքը
յաջողեցաւ գրել ատամնակրկիտով ու
կանթեղի ծուխով հինումին թղթոց
վրայ, և հոն շարագրեց սրբազն եր-
գեր և բնծայեց՝ լուդուիկ եղբօրը, և
Պուստէրլա վիպասանութեան նախա-
գիծը, ցայսօր ախարժով և սիրով
կարգացուած գրքին:

Բանանելու տարած ատեննին՝ կա-
ռավարութիւնը գրաւեր էր իր բոլոր
գրուածներն. անոնց մէջ գտնուեցաւ
ինքնագիր կտակը որով հեղինակը
գուշակելով մերձաւոր բռնական մահը,
մանաւանդ թէ տարին ալ որոշերով,
փափաք կը ցուցընէր որ հետեւեալ
արձանագիրը գրուի գերեզմանին վը-
րայ թէ «կեսար կանուու գրեց կո-
մյիր պատմութիւն», սիրեց զիտալիա,
լուագունի մը ակնկալութեամբ ա-
պրելով. ու 1834ին՝ քսանըվեց տա-
րուան հասակին մեռնելով՝ ապագային
յանձնեց այդ յոյսը»:

Բարեբազգաբար՝ տասը ամիս բան-
տարկութենէ եաքը ազատ թողուե-
ցաւ, արգելով որ այնուհետև հասա-
րակային ուսուցչութիւն չկարենայ ը-
նել. Բայց կարող չեղան վերցընել
մուսուրական ոյժը, զոր մէկէն ի գործ
գրաւ ընդարձակ երկասիրութեան մը
դաշտաբարով. 89ին ասմանկ կը պատ-
մէր բարեկամի մը թէ ինչպէս ձեռք
զարկած է Ընդհանուր պատմութիւն

մը գրել, զոր առջի բերան՝ թէ հե-
ղինակն և թէ հրատարակիչ՝ Պատ-
մական համայնագիտորիշն ուզեր
էին կոչել.

«Յովսէփի Պոմբա գրավաճառը,
կ'ըսէ, Փլորմենստիոյ պաշարումն գըր-
քին որինակները ցրուած ըլլալուն,
ձեռնակապօք Աղեքսանդրից բերդը
բանտած էին. Հոն այլ և այլ գրոց
հրատարակութեան գաղափարն ունե-
ցաւ. ի մէջ այլոց՝ պատմական հա-
մայնագիտակի մը. զոր գործադրելու
համար՝ կ'ուզէր թարգմանել տալ ան-
գիտացի բանասիրաց երկը, ու եկած
էր ի Միլան՝ գործոցն գլուխ կեցող
մը գտնելու համար: Շատերուն առա-
ջարկելով, պայմանաց վրայ չկրցան
համաձայնիլ, ու երբ ումանք ըսկին թէ
կանտուն ալ կայ որուն հետ կրնաս
խօսիլ, երկրորդ օրը Պոմբա եկաւ ի
Բիրիվիոյ՝ մինչ խոտերու վրայ ընկող-
մանած կը դիտէի իմ լիճս: Հաւա-
նութիւն չտուի թարգմանութեան
խեղճ մատածութեանը, և անդիմակա-
նին ըստ ազգաց բաժանման դասա-
կարգութեան. իմ մէկ ուսումնասի-
րութիւնս Ընդհանուր պատմութեան
ցոյց տուի, յորում մարդկութիւնը
կը նկատուի մի անձն՝ որ կ'ապրի շա-
րունակաբար յառաջինազգութեամբ:
Հաճեցաւ, քանի մը պայմաններն գրի
վրայ առինք, որ յիրաւի խեղճ էին
հեղինակին համար, բայց յետոյ նը-
պատաւորք կրկին և կրկին տպա-
գրութեանց պատճառաւ»:

Այն ամենի խորացի բանասէրք
և գրագէտք՝ անհաւատալի կարծեցին
որ մէկ անձ մը կարող ըլլայ այդ
հակայական գործը ի գլուխ հանել.
գտնուեցան ալ ումանք՝ որ քմիթա-
զով մը խնտացին արհամարհանօք՝
բայց թէ հեղինակին և թէ հրատա-
րակողին ենթագրեալ յանդգնութիւ-
նը՝ ամենամեծ յաջողութեամբ պա-
կուեցաւ. Ընդհանուր պատմութիւնը
փնտառեցաւ, կարգացուեցաւ. քննա-

դատուեցաւ ու այլեւայլ լեզուաց թարգմանուեցաւ, ջարագէպէ է են թագըելը՝ թէ վրիպմունք և թերութիւնք չգտնուին այդպիսի զանազանեալ և ընդարձակ երկի մը մէջ այդ տեսակ գրութիւնք կամաց կամանակաւ կը կատարելագործուին. ինքն կանսու վերջերը քաջութիւն ունեցաւ՝ չէ թէ վեցերորդ և եօթներորդ անգամ աշքէ անցընելով սրբագրելու իր աշխատանքը, այլ և քանի մը մասունքը բոլորովին նորանց շարագրելու, Ըստոներ եղան թէ հընախօսական՝ ինչպէս նաև գեղարուեստական մասը, Ոտտոփրեգոյ Միւլէրի, Շլէփէի, Շամպուլիոնի գրուածոց ասպատակութիւնք և աւարառութիւնք են. բայց ինչ ալ ըլլայ՝ իր ամենայն թերութեամիքն ալ, այդ երկասիրութիւն կը մնայ հսկայական չէնք մը զոր աշք միշտ զարմանքով և հիացմամբ պիտի նկատեն: « Գիտեմ որ հարաւային Ամերիկոյ մէջ ամենուն բերան է կեսար կանսուի անունը » կ'ըսէր իրեն ժպտելով Բրազիլիոյ Դոն Պեդրոյ բարի կայսրը, որ ինչպէս Մանծոնիի ասանկ ալ իտալեան պատմագրիս բարեկամ կը կոչէր զինքն:

Ծնդհանուր պատմորիւն հրատարակուուեցաւ 1838ին. այդ մեծ գետէն՝ հետզհետէ ուրիշ ճիւղեր երեւեցան. ինչպէս Հարիցը տարուան պատմորիւնը (1750—1850), որ 1851 ին հրատարակուելով, ու ետևէ ետև չորս անգամ տպագրուելով, գաղղիական թարգմանութիւն մ'ալ ունեցաւ. Հերետիկոսք յիտայիա, իրեք հատոր. Պատմորիւն ժողովրդեան վասն ժողովրդեան կոչուած ընտիր և օգտակար երկասիրութիւնը, և ուրիշ մանր գրուածքներ՝ յորոց ոմանք հայերէնի ալ փոխագրուած ու տպագրուած են:

Մեռաւ նա լի ամօք, գործերով և փառօք: Գրուածոց ոմանց պատճառաւ կրած հակակրութիւններն, որ ծերակուտին ժողովց գոները փա-

կեցին, պէտք է լուեն իր դագաղին գիմացը. մահը արժան է որ փակէ անաշառ կարծուած դատաւորներու քերանը՝ որ չեն գիտեր ներել այս մեծ հանճարոյն որ գիտցաւ սիրել և գործել յարատեւութեամբ (reverando, որ իր յատուկ նշանաբանն էր), գիտելով միշտ հայրեննեացը ճշշմարիս և իրական օգուտները:

Առ այժմ իտալական մեծահանճար պատմագրին յիշատակը կերպով մը անջնջ գրութելու համար մեր ընթերցողաց սրտին մէջ, կը գնենք հու իւր Ս. Խաչին վրայ գրած գեղեցիկ ոտանաւորը, որ 1879ին Հռովմայ Արկադեայ ակադեմիոյ մէջ կարդաց աւագ ուրբաթ օրն, յորում կը տեսնուի թէ կրօնական գերագոյն ոգին, և թէ բանաստեղծական հանճար:

Խ Ա. Խ Ա Զ

~~~

Մոլեալ ի կուսա հեթանոսք ի վատշըւէր և յօնարտ, Կոյր ի կայտիռ խորայէլ Ակընկալեաց սէդ և խրոխտ, Լըսեն բարբառ յանկարծոյն Որ տայ հրաւէր աշխարհի Մատչել խաչին ի պաշտոն.

Որ ի բարձանց զողովթայ Անկուրս յայտնէ լաւութիւնս, Զհաւատ լոռին՝ պատուադիր, Զհամբերութիւն՝ բըրանին Զընաշխարհիկ լոռութիւն. Յածութիւն սուրբ, գերազանց Արդարութիւն թողութեանց:

Թուեցաւ գայթօմնն Հրէին, Հեթանոսին խօսութիւն. Վեհ խորհըրդոյն ինշամուտ Ի բըր զըսցի մահացուն, Թէ հեղաւ ոչ ի նըմայն իմաստութիւնն անապակ Անխառն հոգւոյ, լաւութեան:

Փայսն այն քաղցրիկ սիրային Սըրսկեալ յարին սըրբազնաւ, Բոլղըմէն նախ մարտիրոս ի յարտասուս համակամ. Ի թքըստից անհամբոյը Վերանայ չող արձակեալ Ի սուրբ սեղան խնդարոյը,

Զանխուլ աղքաց և աղանց  
կանգնի ՚ի շիրման մըսախոհ։  
Զօդին ծընեալ ժողովուրդք  
իւրոյ դրօշուն ի ներքոյ։  
Յայտնէ ծով այլ ևս ափուն,  
իւր պարկեցտիկն սեղան  
Նոցոն պըճնի ՚դահամունս։  
Չեռն այն ինչ յայն կարկառեալ,  
Խըզին շըզթաքք ծառայից։  
Թըւէ զարտօսըր թագուն,  
Սըրբէ զվըշտացըն թախիժ։  
Եւ օրհնելով զթագաւոր  
Գոյշ։ Դու հոր ևս Հանգոյն  
Որ այս տոյիդոյ համբոյր։  
Խաղաղութիւն, ազգ սոսիկ,  
Խաղաղութիւն, գըպրոցք վէս։  
Մի սիրս ըզբնաւս յայն նըշան  
Եղբարս Աստուած կամի զմեղ։  
Հափանչելիքն այն սիրոյ՝  
Խաղաղութիւն ըզձակաթ  
Աւետէ մոտաց և հոգւոյ։  
Ընդ հայտ երկին և ՚նդ մարդիկ  
Յաւերթական գրաւ գալանց։  
Մարդն Աստուած իսկ քե ըզսեամ  
Զպարտեալ ժժոխոցըն մանրեաց։  
Քմ ի գահոյս իւր թոխս առ,  
Քմ և յաւուր իւր վրիժուց  
Տեսից ըզնա լուսավառ։  
Դու զդողդուն օրհնես ծեր,  
Զիանձարրապատըն մանուկ։  
Դու զառագասոտ և զդագաղս,  
Օրհնես ըզխինդ և ըզսուգ։  
Որբն և այրին՝ թէ աշխարհ  
Ճըզդիմ ժըխտէ խոն մի հաց  
Առ քեզ ունին զալ կարկու։  
Զքեզ ի մըրըկաց մուեզին  
Պըրծեալ նաւազըն ըընկէ։  
Քմ ընդ ալպեանս անմատոյց  
Գնայ թափառիկըն նըժդեհ։

Ի ծուփս ի շուշտ խորհըրդոց  
Առ քեզ արդարըն կարդայ։  
Դիւրես զամօթ կապելոց։  
Տեսա, զաշնաւոր ապիրատք  
Ի մարտ կամ դրուժ յանդորրու  
Խըւեն զըզուեն զայր արդար,  
Լեր իւր սփոփիչ խնամարիու։  
Եւրտեալ զիսնարհ լաւութիւն։  
Յածօ զժըպիրհ զայրացուկու  
Ի Յիսուսին սուրբ արիւն։  
Զարքայութիւնը հեզիկ  
Զըգես ՚նդ հիւսիս և հարաւ.  
Հընդիկն, Հրէայն և Ոդրիս,  
Քոյով կոյշեալ նըշանաւ.  
Յազատութիւն հըլուական,  
Ի սուրբ համբոյր և ի սէր  
Ընդ մեզ զուգին միքան։  
Եւ յորժամ ես ի մահին  
Հուսկ և վերջին հանգըստեան  
Անկեալ գնիցիմ, թալացեալ  
Սազկուինչ և գոնց անկենդան,  
Եւ նեղիցէ խոկ զըմնեայ  
Աստի աշխարհ խուսափուկ  
Անտի աշխարհ մըշտակայ։  
Յորժամ զիս յոյս և մարդիկ  
Թողուցուն մէն սուաշոգ,  
Ըզքեւ ի կուրծս իմ հնետունչ  
Փարել, ով խաչ, տայր ինձ ոք,  
Յոյր ի քեզ սուրբ կըրեաց յուշ,  
Կիահաւատ տա՛ր զիս, հան  
Յարփի կենաց քաղցրանուշ։  
Ապա կանգուն յիմ գամբան  
Ուր հանզիցէ իմ նըխար,  
Խաղաղութիւն տուր, սփոփանս  
Ոյց յիս գիցեն կոծ աշխար.  
Եւ ընդ ուղղորդն ընդ ուղին  
Տարեալ զնոսա ի քոյր ՚նիշ,  
Բզմեզ յօդեալ ի յերկին։